

գեց ժամանակին բառավեպ. (տես նոյնը 1885,
էջ 130 եւն.) Տեղացիք, կըսէ եւրոպական
թերթը մը, շատ լաւ կը միշտն տակաւին այն
գիտեած, եւ Հոկտեմբեր հուն եւ շրջակալիքն խուռ-
ագրիութիւնները ընելով հաստատ հասնդուեցա-
րո շինուու էր այս Աւրոր թէ նոյն գլխացն պատ-
կանող մարմանը արձանը յետոց գտնուած եւ
ոյնապառած ը լրայ:

Հռոմէական ու պատմական ուղղություն հայոց
քանի մը հետքերը կը նշաբարուին: Կապան-Մա-
տէնի հիւսիսային եւ Տարաւային կողմէն բլրոց
վրայ գտնուած սալյասատեկի մնացրդներ, ինչ-
պէս նաեւ նաևններ Ավելյան մօն՝ Հռոմէակցինե-
րէն աւ ելի ուշ ժամանակէն են մասացած: Գլու-
խած է մայս մղոնաբար մը Սեմբարակա տանող
ձամբուն վրայ իբրեւ երկու անդիվակն մղնն
հեռու Միջիանէն: Հռոմէական կամբրց մնա-
ցորդներ կան Եփրատայ երկու գետակցաց՝
Ավելացրոյ եւ Սեւերուգոկի վրայ որ Սատազայի
եւ Տարոսի մէջտեղ կը գտնուեն. առոնք կը
ցուցինեն որ այն կամուրջները մէծագործ շինու-
թիւնը էին: Աւերջին կամբրցն քով ժայռի վրայ
քանդակուած արձանագրութիւնն մը կայ Դիեկոս
կայսերէն, որ կը ցուցընէ մէջ Հռոմէայցիկ այն
գետակը Սաբրինա Ք'անուանէնին: Ասկայն կա-
մորջ միայն շնունեցա հու եւ ոչ ողի մ'ալ,
վասն զի յառաջադցյն այս կամբրցն անցնող
մաքանան անապահ էր եւ Հայուն երկու անտու-
հետք մ'աւելի քիչ եւս արահետ մը: Արդէն
Եփրատայ այս հօլովին Նկարագրիկն այնշատէ է որ
անհնար է հու լայն ուղի մ'ենթագրել. ձիւ-
ևսպաս լիռնագ ագամիններէ պատուած հոլիտը
հետաշետք կը նեղնայ եւ նեղ անցք մը կը
գտանայ ժայռերոյ պարսպաց մէջ սեղմուելով,
որուն մէջէն կը սուրայ մէծ արագութեամբ
Եփրատ, որ բոլորովին անանցանելի է եւ ան-
հուն, եւ հետզշետք շատ մը վանդգաւոր
ճեկանցցց յորդանքներ կը կազմէ: միշտ գոնէ
200 կանգուն եւ երբեմն մէկ անդիվակն մղն
այս աւ ըլլալով, եւ մէկ անդիվակն ժայռավիշէ
ուրիշէ մը մէջ կը գա հայափիժ: — այս ա-
նապանէն ի բնէ անպէս անապանի եւ հօր են որ
պէտք չկար ասհմանաբերդոր շնիւրու այս կոր-
մերն, ուստի եւ ոչ պէտք կար պատերազմական
ուղի մը յարդարելու: — Սատազայէն ենող
նեգէնսական ու պազմուղին որիշ ուղղութեամբ
կը յառաջանար:

Հոկարթ այցելած է Նաեւ Ցիվըիկ. այս-
տեղի Սենուգեաններէ մացած շքեղ մզկիթը
թերեւս Հնագոյն շենութեանց նիւթերէն

կառուցուած ըլլայ մասամբ : Կամախ, որ նյոն-
պէս հոռովակն սահմանագլխոց գլխաւոր ամ-
րոցներէն էր, այժմ գ ետին մտեցած է, մինչ
չին կամախն աւերակ կեցած է վիրը, եւ
կիսնանք սյօն ալ չին քաղաքին պարիսպերն
ու դոլոցները նշանաբեր : Կամախ չին աշխարհի
ամէնսն ամոռն տեղբէն մէկն ըլլայու է առան-
ձին վեր ցցուած ժայռի մը յանաստարած գա-
դաթիան վկայ կանոնուած ըլլալով : Եւ ժայռը
ամէն կողմանէ սեպ կը կանգնի 200 ոսոք բար-
ձրութեամբ : Աեր ելել կարելի է միայն օճառեւ
ուղիներով եւ ժայռի մէջ փորուած սանդուխ-
ներով :

Նւրոպացի տեղիկատուաց մէջ ինդիր կը
յուզուի թէ կամախ եւ թէ ոքսուապովու նշն են
թէ ոչ. — ինդիր մ'որ աւելորդ է կրկնել:
Դամօթ է որ կամախ Հռովմայեցողէ շինուած
չէ Նախնաբար, այլ հնագյուն եւ հին է Համեին
է ըստ աղօրական կարծեաց, առաջին արքայից
գերեզմանատեղին. (Բուզ Դ, իդ. էջ 142.)

ԹՂԹ ԱԿՑՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵ ՓԵ ԴԱՐ ՅԱՐԱՀ

Ղըրբ Եփիպտոսի մեջնադրոշմերն սկսան
մեղի խօսիլ, երբ Եփրատայ ու Տիգրիսի աւե-
րավիները բացուելով՝ կորուսեալ Համարուած
աշխարհք մը մեր աչաց առջեւ յարութիւն
առաւ. Դիսաց ժամանակակից տեղեկափիրերը
կարդացուելով՝ ոչ միայն հին պատմութիւնը
ըլուսածութեան եւ կերպարանափոխ եղաւ, այլ
նաև այն մդին հին ամանակներուն կեամբ
ու. համճարը մեր առջեւը զպրեցաւ եւ մեր
քննագատութեան տակն ինկաւ. Այս ամենը
մասսաբը պարտական ենք բրէն, զոր այս գա-
րուու հնագէտ խուզարկու պաստական ճշմար-
տութեան գիւտին ծառայեցած են, եւ ա-
ռանց որուն քարասուն յիմուն գարյառաջ եղած
շատ մը բաներ պիտի չդիտայինք: Մեր առա-
ջիկայ Յգդարեան թղթակցութիւնն աւ բրէն
պարտական ենք, բայց պեղիչք արդիւկը մը
չըտնին, որովհետեւ բախտն է որ այս անգին
գանձն ի լցո հանեց:

ხიდე თარებ კაპად აუგანა ქცევენ
ხეჭყოთის ტანჩ მეტ ჭელარ ზელ-ლ-ლ ამანა
ფასტენ ასტრაკად მეტ ფირად ასტენენ რაღ-
მისტენ მეტ მეტონ კაც თარსათანენ დ თან
ამძენ მარტეჯან სხვად ქრისტენ ქ ჩა

բրեմանառաթեամբ բանել հասկցող մարդիկ շուտ վայ հասն, եւ այս տախտակները՝ գեղ չկտրուած եւ շրջուած ձեռք բերին. 160 կորը բերինի թանգարանը տարուեցաւ, 82 կորը բրիտանական թանգարանն առաւ, եւ մատացածները ետք իմաստակն թանգարանն ամփոփուած ցան: Ըստով իմացուեցած որ այս տախտակներն ազդունք դիւնա մը կը կազմէին, նամակաց հաւաքածոյք մըն է՝ ասորեստանեայ լեզուաւ եւ գրով գրուած՝ եւ ֆարաւաններու ու անոնց բարեկամ (Եփրասայ Կողմանց) թագաւորներու եւ Ասորուց, Փինիկէի, Պաղեստինի եւ Յառաջակորման Սախայի Հպատակ կուսականներու մէջ փոխանակուած: Մինչեւ Հիմակ ասոնցմէ փոքր մաս մը միայն Հրատարակուած է Կարող բեղուանէն իւր Oriental Diplomacy (London 1893,) երկին մէջ, որով կը տեսնուի թէ բրիտանական թագարանն մէջ գտնուած 82 կորին՝ մէկ հատօն միայն իդիարանական մաս, 80(?) եւ Եգիպտոսի թագաւորն աւղանաւ նամակներն, եւ մէկ հատօն Նդիպտոսի թագաւորն գրուած նամակ մի է, որն որ կամ իւր հացելն չէ խաւուած եւ կամ խաւուածին պատճէնն է: Եգիպտոսի թագաւորներն, որոնց հետ այս թղթակցութիւնն եղած է Ամեն-Հուտէկ կամ Ամենովիխ դ. է եւ անոր Հայրը Ամենովիխ դ: Շատ նամակներու մէջ այս թագաւորներն յանուանէն կը յիշուն, խոկ ունոն մէջ անոն չկայ, այլ պարզապէս “Առ թագաւորն Եգիպտոսին կ պղզուն, սախայն ասով այս թագաւորներէն մին ինանալաս: Է: Աան զի Եգիպտական պատմութեան ուրիշ ազդիւններէն փախենք որ Ամենովիխ դ. առանձինն սէր ունէր արեգակնային դիթ (անշուշն իւր ստարածին մօրմէն ժառանգելով) եւ մէծ հակառակութիւն Ամենի Եգիպտոսի աստուածութեան, մինչեւ նաեւ ասոր դէմ հալածանք հանեց: Եւ որով հետեւ թերէ մայրաքաղաքն Ամենի պաշտաման գիւմաւոր տեղն էր եւ բնակիչքը սերտիր անոր յարած՝ Ամենովիխն նոր քաղաք մը շնուեց Քուտապին (պայտառութիւն արեգական) անոնով, որ անոնն նիսք ալ առաւ էր՝ թողով իւր սեփական Ամեն-Հուտէկ անոնն մըն շնուեց համար. եւ աթոռն ու իւր եւ իւր Տօրը գիւմանն աս իւր շնուած քաղաքը փախարքէց: Քուտապին քաղաքին փառաւորութիւնը երկայն տեղուորթիւն չընեցաւ. Ամենովիխն ետքը բոլորովին երեսէ գգուեցաւ, եւ Թերեւս իւր Տիերձուածուական քաղաք՝ մոյեւանգ ժողովոր

գեւն քանդուած ըլլայ, ասի մեզի բախտ մը կնայ ըստիլ որովհետեւ, եթէ այլազդ ըլլայ՝ այս գիւրաբեկ տախտակներն ասանկ անարատ մեղի չէին համեր: Հիմակ թէլ-էլ-Ամառնա ըստաւն՝ Ամենպիիս Գ. Խուն Քուու-ադին թա- գաւորանիս քաղաքն է, եւ ասու աւերակներէն Փէլայններն համած են այս մեծանուն գանձն որ Նախբարտուսանն ժայ ամեն մեծ կարեւորութիւն ունի:

Ինչպէս ըսփն՝ Նամաններն ասորեստանեայ լեցուա գրուած են, սեպաձեւ գրերով եւ սիղորական գրութեամբ (այսինքն ամէն մէկ նշանագիր մէկ մէկ ամբողջական մանկ կը բա- ցատրէր), ըստ ամենայնի պահէն՝ ինչպէս են Տիգրիս եւ Եփրատայ աւերակներէն ելած տախտակներն ու գլանները: Ասկէ կը հետեւ ցընենք որ ասորեստաննան լեզուն ու գրու- թիւնը Եդիլապոսի աբրունաց ծամօթ էր, մինչ յառաջազ ընթհանուր կարծիք մը կար թէ հին Ժամանակներն իւրաքանչիւր ազգ նոր իր մէջը փակուած՝ ամեններն մուարոպակն հաղոր- դակցութիւն ու առուուր շնուր ուրիշ հետ: Թէլ-էլ-Ամանայի գիւնուն այս կանխական կար- ծիք հերքը եւ ցուցոց որ՝ ինչպէս Հիմակ զանազան հեռաւոր ազգեր իրարու հետ կը թղթակցին իւրաքանչիւրն իւր լիզուաւը եւ իրար կը հասկընն պասպէս էր նաև հին ասենները:

Նամաններուն ուն արեւելիան-սեմական է երկայն ու մանուածազար պարբերութիւններոց եւ կրկնութիւններոց: Աւենագիրները որոշ ձեւ ու քացարութիւն ունին: Իշխանութեալ առաւորութիւններն առ համարակ իրարու եղայլը («իս») կը սեն, իսկ համարակ կուականներն իւրեւ զիրներ Եդիլապոսի թագաւորին ծառապ- ներն («որո») ու անոր սահց փոշին (իտ մէ): Կամուաննեն: Հարկատու թագաւորները գուն ուրեւ զիրներ շատու՝ թագաւոր կը գրին, եւ երրեւ շատու բանու՝ այսինքն մեծ թագաւորու: Թագաւորին գրած նամակը ուղարկ կ'ըստի որ կը նշանակէ խաղաղութիւն կամ խաղաղական, ինչպէս Արաբացիք մինչեւ ցայսօր իրար կ'ողուա- նեն բարել ու առած, ոչ ասպարագութիւն իմ կամ փրկութիւն իմ: Եցուասակմ, կամ ըստ գրու- թեան թէլ-էլ-Ամառնայի տախտակաց: Ուրու- ութիւն քաղաքն ասից առած է իւր անունն եւ կը նշանակէ: քաղաք նաղաղութեան: Թէլ-էլ- Ամառնայի տախտակներուն մէջ նշանակուած քաղաքներէն մայն չէ ծանօթ երթուաղէմ մեզ, Զիրանա՝ ակներեւ Արդունն է, Դիմու-

Դամասկոս, Ա-նիշտու՝ Մակեդոն, Յունաստան, Յուգան, Բագրատ, Բէրքուրու, Բներիտոն (Պէլլիութ), Սուբան, Ծուռ կամ Տիւրոս եւ այլն:

Կողմանէ Նամակներուն մէկ մասն ընտանեկան է, մէկ մասը քաղաքական, կայ նաեւ իրաւաբանական: Ըստանեկան են նիգակակից թագաւորներու մէջ փօխանակուած գրութիւնները, զ. օ. Ամենովիմի Գ' Եփրատայ արեւելքան Կողմն իշխող Տրուշադդա՝ Միտանիի թագաւորին աղջիկը կուտեան կը ինդրէ, Հարանի հայրն ալ իրբեւ օժիտ անկի ոսկի կը պահանջէ ոտիսարէն տրոի գործիքներ պարզեւ կը խարէւ: Եզիսատօվ թագաւորին եւ անոր նիգակագցաց հետ կաննաւոր տուրեւառ մը կար պարգեւաց: Պատուական քարեր, գոհարեցներ, ոսկի եւ պղճէ արուեստակիրուներ, ձիեր, կառքեր, ներքիններ, հարձեր Եզիսատօվ կը խաւուէին, անկէց ալ զրաշմեալ ոսկի կը փօխանակուէր: Միտանիի թագաւորը ուրիշ նամակով մը զԱմենովիմի Գ. թագաւորը կը յորդորէ բարելունական Խստար գիցուհոյն պաշտօն ընդունելու՝ ըսելով որ այս պաշտօնը մինչեւ Եզիսատօս տարածուած է: Կաեւ կուսակալ մը՝ Ափիձիր անսունով՝ կը համարձակի Ամենովիմի Գ. ին յիշեցնել անոր արեգական գից տածած սէրը եւ ինդրէլ որ նիզն ալ մասնակից ըլլայ գրկանաց՝ պատրաց ձեռքը գերի նիկած Սաման (լուս) արեւելից արձանն ապահով էր համար: Երբեւ իրաւաբանական թիվթացոյթիւն կը նշանակէնք Ալշախսի թագաւորին նամակն առ իւր եղայլը թագաւորին Եզիսատօվի որուն կը ծանուցանէ թէ իւր հպատակներէն մին Եզիսատօս մեռած է եւ կը ինդրէ որ անին գոյըն իրեն խարէ օրինաւոր ժառանակաց տայտ: Համար:

Քաղաքական Նախամշները մեծաւ մասսամբ
Հպատակ թագաւորաց եւ Կուսակալաց գրու-
թիւններ են, որնցը մով իրենց երկրին վճակը
ՆԳիպատուի թագաւորին կը յայտնեն եւ անկէ
օգնութիւն կը Խնդրեն: Խնչէսո ըսմիք՝ Ամ-
ոռվիթին Դ արեւապաշ ըլլալուն՝ Ամոնի պաշ-
տանն դէմ Հալաբանը Հանած էր, այս պատ-
ճառաւ Երիպատու մէջ Խալովութիւններ ծագե-
ցան եւ Քաղաքական ներքու պատերազմ Հրա-
դէւ բրոբրցացւ: Երիպատցու ոխերիմ
Թշնամիք Գ հետացիք եւ Ամոնի Հացիք՝ ասկէց
առիթ առանելով՝ սրով եւ Հրով մտան Ասորիք,
Փինիկէ եւ Պաղեստին, զորով Թուուտէս Դ:
Ամենօվիթն Գ. Բն պասն՝ աշխարհակալած էր:
Կուսակալներն Ամենօվիթին գիտեցին, բայց ասի
ներքին Կոխներու քառած: Կամ անոնց ականջ

չկախեց, եւ կամ օգնութեան խաւրած զօրքն
այնպէս անբաւական կամ անկարգ էր, որ
կուսակալները թշնամիցն հետ միանալու ստի-
պունեցան. Սիդոն, Տիւրոս, Քերիտոն եւ ուրիշներ
հետզետէ ապատամութեան դրօշը բացին,
անանի որ Բիբլոսի վերակցուն կը գրէ թէ
ուրուց անենքն ու ծովեցերը մինչեւ Եթիոպասի
սահմանը թշնամաց ձեռքն ինկած են: Ապա-
տականորաց առաջնորդ էին Ամորիչացոց Արդ-
շշիրա իշխանն ու անոր Ազիրու որդին, որոնց
հետ միացան Արդիաման, Արդի միլքի, Յապա-
Ազգա, Իդիին Ազգա եւ այլ ք: Հրատարակուած
նաև նկարներէն եղած այս պատմութիւնը կ'ամ-
բողջանայ՝ երբ միւս նամակներն ալ հրատա-
րակուին:

Նամակ մ'ալ կայ Լաքիսի Զիմբրիդա կուռ-
սակալէն այսպէս։ «Առ թագաւոր՝ իմ տէրս,
իմ դիքս, իմ արեգակնային աստուածս, արե-
գակնային աստուածս որ յերկնից է, այսպէս
(կը գրէ) Զիմբրիդա՝ Լաքիս քաղքի կառավարը։
Քոս ծառաւուր տուցից փոշն՝ թագաւորութիւն իմ
տիրոջս, արեգակնային աստուածս ոսիցը Յօվե-
թէնին Եօթնիցս կը խնարծի՛ ՄԵծ ու շագրու-
թեամբ մոնիք ըցի զատգամամբերին Խօսերուն,
զդր թագաւորութիւն տէրս ինձի խաւրեց եւ անոր
սերած պատուամին Համեմատ (Հրամաններ)
Խարեցին, Արիշ Նամակ մը Երևանաղեմի թա-
գաւորութիւն կը Խանուցանե թէ Զիմբրիդա՝ թա-
գաւորութիւն ծառաներէն սպաննուեցաւ։ Տիւրոսի
կառավարն ալ կը գրէ թէ Զիմբրիդա՝ Արիտոնի
կառավարը՝ Տիւրոսի վրայ յարձակեցաւ բայց
յաջդութիւն չունեցաւ։ Եմէք մը եւ նզո՞ն Զիմ-
բրիդան է այս Երեք Նամակներուն մէջնին կը մա-
րտարերութիւն թէ Զիմբրիդա՝ յառաջադրութիւն Արիտոնի
կառավարն էր եւ Տիւրոսի վրայ ըստ անյաշոյ
յարձակմաննեւնուոքը Լաքիսի փոխադրուեցաւ, ուր
կահածենի ըլլալուն կամ ուրիշ պատճառաւ՝
Օգիկսոսի թագաւորութիւն Հրամանաւն սպաննուե-
ցաւ։ Այս պատմութիւնն ըստ հնկեան նշա-
նաւոր բան մը չէ, սակայն ուրիշ նշանաւոր
դիւտի մը կ'առաջնորդէ։

Խարայէլացոց Աւետաբա Երկիրը մտնելէն շատ յառաջ Ազգին Անվոլիչացոց մէկ հին քաղաքն էր ամսու մերդութիւնը պաշտպանաւած. Եթաց այս Խարայէլացի անոն արիցինն եւ Դատաւորաց աժմանակին պյառէս ինչիս էր, որ Հագաբ քանի մը խեղճ աներ կը տեսնուելն է. Որովավանց ժամանակը (970ին և. թ.) Նորէն արիցայց, եւ թէպէտ Ասորեստաննեաց Սենեկերիմ թագաւորուն պաշարմամբ առնուեցաւ եւ քանդուեցաւ.

ՊԱՏՍԱԿԱՆ

(701/ն ՞. Ք.) սակայն դարձեալ կանգնուեցաւ միշտ որ բարելոնի համբառքով մաս դաւորն անոր վերջն հարուածը տուաւ զայն ի հիմանց կործանելով. (590/ն ՞. Ք.) Եթև ժամանակաց անոր տեղն ալ մոցուեցաւ: Մօտեր անդղական ընկերութիւն մը պարծակն ունեցաւ զանիկա դարձեալ ի լոյս հանելու: Աս խուզարկու ընկերութիւնը 1890ին օսմաններն կառավարութենէն հրաման առնելով Ասորիքի մէջ պեղումներ ընելու՝ առաջին բահը զարկաւ Աւման-Լաքիս տեղն՝ յուսալով որ պատմական Լաքիսին աւերակաց զիտի հանդիպի: Յուսացածը չելաւ. հռովմէական ժամանակնենէն մայած մեկորներ միայն գտաւ, բայց չըստահացածը չելաւ. հռովմէական ժամանակնենէն մայած մեկորներ միայն գտաւ, բայց չըստահացածը: Մտադրութիւնը դարձուց թէլ-էլ-էկղ բլրցն, որ շրջակայ տեղերէն իրը 100 անդղական ոսք բարձր է եւ գալայէն 16 անդշ. մղն հեռու գէպ ի արեւելք: Խսկոյն իմացուեցաւ թէ թէլ-էլ-էկղ աւերակաց հոյս մըն է զանազան ժամանակնենէն իրարու վրայ զիշուած: Պեղումներն եռանդեամբ միշտն 60 ոսք խորոնէն յատաջ տանելով՝ հասան 28 ոսք հասան՝ անթուրծ աղեւաներով ընելու կարգաւորեալ պատի մը: Մակաբերեցին որ ասի փառաւած Լաքիսին պատոն ըլլայ, բայց ապա հով չենիս: Պեղումները շարունակելով՝ 1892ին Բունիփի մէջ՝ մեծ հնութիւն ունեցող ասարհաներ գտնուեցան, որոնց մէջն են Ամենովիխ դ. ին մօրը անուամբ դրոշմուած մարդարիս մը, բարելակն գլանածեւ կիրքներ եւ մէկ խեցեղն փոքր տախտակ մը՝ որուն գիրն ու լեզուն թէլ-էլ-էլ Ամառնա գտնուած պաղեստինեան նամակներուն բողոքովին նման է: Այս տախտակին ալ նամակ մըն է, եւ թէպէ Զիմիդայէն գրուած չէ, սակայն անոր անունն երկու անգամ մէլը կը յիշատակուի: Անխոնջ խոզարկուք ասկէ համուեցաւ թէ մեր թօւականէն 17 դար յառաջ Ամուլի՛ ացիներէն շնուռած Լաքիսի փողցներուն մէջ կը գտնուին: Ահաւասիկ թէլ-էլ-էլ Ամառնա՝ բըշն շնորհիւ: թէլ-էլ-էկղն ինչ ըլլան երեւան հանեց:

Հ. Ա.



ՀՈԽԵՎՈՎՈՅՑ ՄԱՅՐԵՎՈՂԸՔՆ (ԿԵՐԼԸ ՀԵՐԵՎԱՆԵՑՔՆ) Ի ԳԻՐ ԵՐ Ի ՊԱՑԿԵՐՄ

(Հայուանագույն-իշխան)

Պարտառորութիւնը եւ ֆորձը ողորմութեամ եղարյութեամ իրորդութիւն իրորդութիւն Ամենասուրբ:

» Ուորբ Երրորդութեան կտրիմվորաց Եղայրութիւնը զարտ զայն, ինչ որ վեր գրած է, պի ունենայ նոր Եկեղեցուն մէջ զմէծ բեմն Սուրբ Երրորդութիւնը իրեն յատուկ իսարձուն շինելու, զոր եկեղեցին հինտիքոց Աստուածաւեր ժողովաբարդն կամք ունի շինելու: Եղայրաբը զայս մելին զարդարակն ու զմենեցն ու ինչ որ հարկաւոր է, պի հոգան: Զատորբ Երրորդութեան տօնը մեծ պայծառութիւնով ու չերմեւանդում պի կատարին: Ամենասուրբ Հաղորդութիւնը Մասդարացիայով պի գրվեածին իրորդութիւնը Այս ասոնց զամենայն խարճն եղայրութեան Ալնիկն պիտան: Այս տօնին, վասն ձայնաւոր պատարագին պիտան մէկ զօթ:

բ) պի ունենան իրենց տարեկան գաբելլան Քահանայ, զորն որ իրենց Տէր Աւագերէցն ապա: Տէր Գաբելլանը պարտական է յամէն երկու շարժմ Սուրբ Երրորդութեան բեմը տարին յիսուս պարբար ասելու: մէկ երկուշաբթին վասն կենդանեաց ու մէկալ երկուշաբթին վասն ննջեցից այս Եղայրութեանը. ու Տէր Գաբելլանին այս յիսուն պատարագին սէպի պի վեճարին ամեն տարի իւն. նէմեցի զօթ: Երբ որ Աստուած տայ, որ իրենց Ալնիկն խօճանայ, ան ատենը Տէր Գաբելլանը ամէն ատրի պի ասէ Հարուբ պատարագ Սուրբ Երրորդութեան բեմն. յամէն երկուշաբթի յիսուն պատարագ վասն կենդանեաց ու յամէն ուրբաթ յիսուն պատարագ վասն ննջեցելոց. ու պի ատան Տէր Գաբելլանին այս հարուբ պատարագնուն սէպն յիսուն նէմեցի զօթ: Այս կտրիմը այս պատարագնուն առանց արդար պատճառի որ չէ գտվի, պիտայ վից պան ճուրում:

տ) Դարձեալ որ վաղուցու յիշատակն ի պատիւ Արօք Նվատասիսեանց Մարտիրոսան, որոնց անունով այս կտրիմվորաց Եղայրութիւնը լոկ միայն կը յշչվէր, ամենէնին չէ խափանվի, պիտան մէկ պատարագի իրենց Տէր Գաբելլանին այն օրն, երբոր որ տօնը սուրբ Եղայրութիւնըն կու կատարվի. ու պի ու-